

ՀԱՅԱՑԻ ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

ՀԵԹԱՆՈՍՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑ

ՅՈՎՍԵՓ ՎՐԴ. ՍԱՆՏԱԼՃԵԱՆ

Դ. Դրուենք կամ կապանք :

Բնութիւնք՝ ուստի և երկրաբանական ձեւաւորութիւններէ յառաջ եկած տեղիք էին ասոնք, որոնք քարածայոններով պատեալ կիրճեր կամ անցք, և կամ թէ՛ անցք եւ թէ երկայնաձիգ ճահճնենք էին: Մարդիկ բազմութեամբ՝ եւ մանաւանդ գօրաց գունդեր այնպիսի դժուարին տեղերէն հեշտի չէին կրնար անցնիլ. մանաւանդ որ արտեսան ու ճարտարութիւնն ընտկան դժուարութիւնները ա՛լ աւելի սաստկացուցած էին: Դրուենք կ'ըսուէին այս կիրճերը կամ անցքը դրաւող որմածքն, որոնց մէջ արգեամբք երկաթէ ամուր դռներ կային, և կապանք՝ այն որմունք, որոնք նոյն կիրճերուն կամ անցից երկու դէմ ընդ դէմ եղերքը իբրարու հետ կը կապէին: Սակայն՝ նոյնիսկ իրենց բնական վիճակին մէջ դժուարագնացութեան պատճառաւ ևս՝ գրուենք կ'ըսուէին: Դրուենք և կապանք՝ օտար ազգաց և մանաւանդ անոնց գօրաց արշաւանքը արգելելու համար՝ դիմամբ պատշաճ տեղեր կը չինւէին: Մեր մատենագրաց քոյ տեսնուած՝ Զորայ կամ Զորայ անուններն՝ նախ ձոր եւ յետոյ կապան կը նշանակեն, առանց մին միշտ միւսէն բաժնուելու:

1. Դուռն Հայոց: Մեր մատենագիրք՝ բուն Հայացի հողոյն վրայ եւ յականէ ու մասնաւորապէս թաղաւորի մը ժամանակ Դուռն մը կամ կապան մը շինուած ըլլալը չեն յիշեր: Ստրաբոնի (Բ., ա, 26) Համեմատ՝ «(Երատոսթենէս)»⁽⁸⁰⁾ կը խոստովանի թէ Թապսակոնէն⁽⁸¹⁾ դէպի հիւսիս մինչեւ ցԴուռն Հայոց եղած մասն չափուեցու»: Աղեքսանդրիոյ Դպրոցին փիլիսոփասին մեղի տուած այս ուզզութիւնն՝ զմԷզ Աղձնեաց նահանգին հարաւոյտքեւմտակողմանքը մտանանիշ կ'ընէ, անդ՝ ուր Մասին լեռը անձուեկ մ'ունի: Ասուրնաձիրարազայ Տարեգրութեանց մէջ (Բ., 87-88) կը կարդանք որ այս թագաւորն «Քումմուխէն»⁽⁸²⁾ էրայ, ի կիրճն իստարատի երկրին մինցայ» կ'ըսէ: Քումմուխի յարեւելից Եփրատ գետը սահման ունենալով, վերույիշեալ կիրճն Աղձնեաց արևմտակողման ծայրն ըլլալու էր: Զէ ինչ անհաւական թէ Երատոսթենեայ յիշած Հայոց Դուռն՝ նոյնիսկ իստարատի երկրին կիրճն եղած ըլլայ, որ ձգիւ յարեւմտից՝ Քումմուխայ սահմանակից էր: Պլինիոսի (Բ., իէ, 27) և Պոմոզ. Մելայ (Ա., չե, տողք 13-14) ևս յիշած «Դըրուենք Հայաստանի» հաւանականօրէն իստարատեայ կրծին ամրութիւններն էին:

(80) Բ. ա. 276-196:

(81) Ասորւց մէջ՝ արդի Հայեա բաղադին արեւելից-հարաւակողմը. Եփրատայ ազոյ եղերաց վրայ շինուած բաղաք մը:

(82) Հոռվմայեցուց Կոմազինէ գաւառն. Ասորւց վերնազոյն մասն. կից Մելիտինին վիճակին:

2. Արսախոս պատմագիրն (Ա., թ., 40) «Հայկական Դուռն» մը յիշելով միանդամայն Տիգրիսի արեւմտեան ձիւզոյն աղբերականց կողմէրը մէզի կ'ակնարկէ :

3. Զորայ Դուռն : Մէր աղբային պատմագրաց մէջէն Փ. Բիւզանդացին (Դ., ծ.) կը պատմէ որ Արշակայ Գ. ի. (Ք. Ե., 350-369) դէմ ապատմբեցան Շահանի Աղձնեաց բգեսչին և Նորշիրական բգեսչին . . . և Աղձնեաց առաջին տունն ու զօրքն . . . և Զորայ կոչուած Հայաստանի կողմը պարփառ կը շինէին, զուռներ կը գնէին և իրենց երկիրը Հայաստանէն զատեցին» : Թէ պէտ այս դուռը կամ գրունքը ժամանակաւոր նպաստակի մը համար շինած էին այն ապատմբեալ նախարարներն, ուսկայն «Զորայ» անունն եւ անոր մէջ պարփառ ու գոներ շինուելու հնարաւորութիւնն կը ցուցնէն՝ թէ այն կողմն զուռն մը կամ կապան մը կար յատաջազոյն : Արոյէնեաւ յիշեալ կոսպանը շինողներն Աղձնեաց բգեսչին և Կորդուացի Նորշիրական կամ Արսիրական նախարարն էին, այս Զորայ կապանն Տիգրիսի արեւելեան ձիւզոյն մօտ տեղ մը ըլլալու էր :

4. Փաւստոս Բիւզանդացի (Դ., իգ, ի վերջն) առթիւ պատմերողաց ընդ Պարսիկո՞ Հայոց «ասիմաններուն երկու դուռները» կը յիշէ : Ասու յուր է թէ այս դուռներն Հայաստանի Հարաւոյ-արեւերակողմանքը պէտք էր որ դառնուէին : Եւ Եթէ Թովման Արծրունի (Ե., 8) «Ֆրունեք Ասորեստանի ամրոց մի յիշեանատանն Աղձնեաց» կը յիշէ, համար է որ վերսյիշեալ դուռներն մինըլլար այս ամրոցն իւր պաշտպաննելի դուռներովն : Յամենայն զէողս՝ այս վերցիները Աղձնեաց արեւելակողմանքը պէտք է որ որոնենք :

Վերսյիշեալ կապաններն հին ժամանակաց մէջ անսարակոյս օտար աղբաց արշաւանքները արգելվու համար կը զործածուէին : Թաջ զիտենք թէ Կովկասային վայրաց մէջ կապաններ կային, որոնք՝ թէպէտ դրացի աղբաց ձեռքն էին, Հայաստանի ապահովութեան համար կրտսեր ժամանակաց մէջ մէծապէտ օպտակար եղած են ստէպ անդամներ : Աղբային ժամենատիրք այս Հիւսիսային կոսպաններուն անուանց մէծազոյն մասը զիտեն . սակայն անոնց ճիշդ տեղեաց և հանդամանաց վրայօք կարծես անդէտ կը հանդիսանան : Ասոր Հակառակը կը տեսնենք արտաքին մատենագրաց ոմանց ոով : Արոշենք ասու ստէպ՝ ըստ հնարաւորութեան՝ անոնց թէ՛ անունները և թէ տեղերն ու հանդամանքը :

5. Ճորայ Դուռն կամ Կապան : Այս դուռը՝ զօր Մ. Խորենացի (Բ. կե. Գ., Ժ.թ) Զորայ Կապան եւս կը կոչէ, Կողքիսի մէջ էր, և անոր ծովեղերաց վրայ կը տիրէր : Ասոր վրայ Մորարոն (ԺԱ. թ., 4, 5) կը դրէ ստպէտ : «Իրեբիս մտնալու Համար շըըս անցք կան . առաջինն այն է՝ որուն վրայ բարձրէն Կողքիսի Մարապանք ամրոցն կը տիրէ : . . . ինչպէս յայտնի է, այս անցք Կողքիսէ կը սկսի, և ամէն կողմ քարածայերով, բերդերով և սեպ ու բաղքիսէ ակունքներու մէջէն վազող գետերով փակուած է» : Պրոկոպիոս (Դորաբեր ափունքներու մէջէն վազող գետերով փակուած է) : Պրոկոպիոս (Դորաբեր ափունքներու մէջէն վազող գետերով փակուած է) :

6. Ալանաց Դուռն : Այս կապանին անունէն իսկ յայտնի է՝ որ Ալանաց արշաւանաց դէմ դնելու համար շինուած էր : Վասնդի այս աղբն Կովկասու միջին կողմանց Հիւսիսային ստորոտը կը բնակէր, կապանն եւս լիրան միջին կողմանքը գտնուելու էր : Աւտոի արդի Տարիսալ կիրճն՝ որ Կովկասու մէջ տեղն է, մէր մատենագրաց Ալանաց Դուռը, և արտաքին մատենագրաց Մարմատական Դուռն միայն կընայ համարուիլ : Այս պէտք էր որ ըլլար Մորարոնէն յիշուած չորս կապաններէն երկրորդն, որուն վրայօք կը դրէ

(ԺԱ., դ, 5). «Երբ մէկը Հիւսիսէն՝ այսինքն Աստանդականաց(83) Երկրէն կու զայ, կը ոկոխ երեք օր սեղ զատիվեր մ'եղել, որուն հուեւէն կու զայ նեղ կիրձ մը, որ կարծես Արագոս զետոյն վերեւը ի կոխ կեցած է : Ասոր համար՝ չորս օրէ պակաս ժամանակի մէջ ժարդ չի կրնար անկէ անցնիլ: Մարդիկ միայն մէկիկ մէկիկ այն տեղէն կարող են անցնիլ: Ասկէ զատ՝ այս անցն իր ժայրը անառիկ պատով կամ Հողարրով մը փակած է»: Այս կապանն Վրաց ձևոքը միայն կրնայ եղած ըլլալ հին ժամանակաց մէջ:

7. Կասափից Գուռնի: Մեր ժամանակիրներէն Մ. Խորենացի (Բ, ձդ) կը յիշէ այս զուոր երր կ'ըսէ թէ «... երանելի նունէ ... քարոզեաց ի Կղարջոց ոկուալ առ զրամքը Ալանաց և Կասրից՝ մինչև ի սահմանս Մասքթաց»: Մեր պատմահօր ցոյց տուած Կասափից Գուռն կը պարտինք ուրեմն Կովկասու արեւելակողմը որոնել, տեղ մը՝ որ Ալանաց Գոնչն բաւական հեռու և Մասքթաց սահմաններուն մօս եղած ըլլայ: Գուռնք թէ մեծի հիւսիսացին ինոնաշղթայի արեւելակողմունքը Կասափից ժողովուրդն կը բնակէր: Հան եւս Կասափից ծովուն եղերաց վրայ կը տեսնենք քաղաք մը Տէրպէնս անուն, որ պարսից լեզուու «կապան» կը նշանակէ, և տեղին Մասքթաց Երկրին մօս էր: Մեծի Հաւանութեան է ապա որ Մ. Խորենացոյ յիշած Կասափից Գուռն նայն իսկ Տէրպէնս քաղաքին մօտերը կը զանուէր, և թէ Մասքթաց պատմականուէր ազգին արշաւոնց վատանդէն յատահովի ըլլալու համար Կասափից ժողովուրդն այն կապանը չինած էր, և զայն ինքն կը պահէր(84): Մեր տեսութիւնը կը հաստատեն Տակիստոսի (Տարեգր., Զ, լր): Վկարութիւնքն թէ Վիրք Ք. և. Յըրդ տարբին Պարթևեաց դէմ զործելով՝ «ամէն կիրճերը բանած էին և ծովուն քով ու Ազուանից լերանց ծայրը դանուածը միայն ազատ թուզած էին», և թէ «Կոսապիսական համբով Սարմատները Հայաստանի վրայ թափեցին»: Այս Դուռը կ'ակնարկէ Յովսեպոսի (Հռէից նախն. Պատմ., ԺԲ., դ, 4) խօսքն, ըստ որու Վիրք և Ազուանից «իրենց երկիրներէն անցնելու իշխանութիւն տալով Ակիւթացւոց, Կասափից Դոները բացին, և զանոնք Արտաւանաւ վրայ խաւրեցին»: Պիինիոս (Զ, ժ, 11. ժա, 12) Ազուանից հիւսիսակողմերը քանի մ'աղգեր յիշելով կ'ըսէ: «Ասոնց մէջ են Կովկասեան Դրոներն, որոնք մէծաւ սիստմամք Կասափից Դուռնք կոչուեցան»: Ասկայն կարծենք թէ մը բացատրութեամբն սիսալն կը մէկնուի և կ'ուղղուի՝ եթէ դոյնութ:

8. Ազուանից Գուռն: Բայ Սարարոնի (ԺԱ., դ, 5) «Երբորդ անցն Ազուանից Երկրէն երերիս կը հանէ: Ակասած տեղէն քարածայրի մը մէջ ձեղոքը բաւած բացուած ըլլալով, նոյն անցն՝ Ալագոնիոս զետոյն Կովկասէն հոսմանէ ձեւացոծ ձահիճներու մէջէն կը ձդի կ'Երկայնի»: Ասյն այս կապանին վրայոք նոյն աշխարհագիրն ուրիշ տեղ մը (ԺԱ., դ, 5) կը զրէ: «Երերիսի Ազուանից կապանի տանից Երկիրը տանող կիրճն կը կորէ կ'անցնի ամբողջ Կամբիւսենէն՝ որ դերուեկ և չոր երկիր մըն է, և իւր ծայրն Ալագոնիոս զետոյն վրայ կ'Երշայ»: Այս անցը կամ կիրճը Ազուանից Գուռն պէտք է համարել, վաճանի անոր ոկորնաւորութիւնն Ազուանից Երկրին մէջ էր: Կամբիւսենէ Հայաստանի զա-

(83) Ասրմատական ազգէ ցեղ մը, որ Մինվանեան ծովակին այս է արդի Ազախու ծովուն մօտերը կը յածէր:

(84) Օսարազգի մասնացիք Կասափից Գուռն կ'անուանէին բնուրենէ այն ամրացեալ կիրճն, որ Կասափից ծովուն հարաւային եղերաց մօս ըլլալով հանդերձ՝ Կասափից ժողովրդին մէկ մասը իւր բռնուրիքը ուներ: Այս կիրճն հիւսիսէն Վրիանից երկիրը Մարտունին ենու հաղորդակցութեան մէջ կը դնէր:

առաջքն էր(85), որ ըստ վերոյիշեալ աշխարհապրե (ԺԱ. դ, 1) «...Ճշգիւ
Հայուսանի, իրերիոյ և Աղուանից երկիրներուն միաւորութեան ակզր կը
դահութի»:

9. Վրաց Գուրան: Սարարան վերոյիշեալ երեք անցքը նկարագրելէն
ետքք՝ անմիջապէս կը յաւելու շորրորդը (ԺԱ. դ, 5). «Հուսկ ուրեմն՝ Կուր
և Արաքսո զետոց կրկին կրմաներէն Հայուսանէ իրերիս կրնայ անցութի:
Մանօթէ որ տայ երկու գետերն իրերաց հետ խառնուելէ առաջ՝ իրաքան-
չերն մէկ մէկ սերւաբաղաքի սոսրոտէն կ'անցնի: Այս բերդաշողաքներն
իրարժէ իրը տասնուուից սասպարէդ հեռու քարածայսերու վրայ շինուած են:
Կուր զետն Հարմագիէն և Արաքսո զետն Աւետմարտ բերդաբաղաքներու
սոսրոտէն կ'անցնին: Այս վերջին անցէն է որ Պամպէս անցաւ Հայուսանէ
իրերիս մանելու համար: Անկէ ետքը կանիդիոս եւս անցաւ արշաւանքի
ժամանթիւ, որ ժամանակու յետոյ է»:

Ե. Կլիմայ:

Հայուսան իւր բարձրաբերձ զիրքովն ծայրայեղ եղանակներու նն-
Բակայ է. կլիմայն «յանկարծական վաստիութիւններ»(86) ունի ամարտն
և ձմերան միջնորդ եղանակներն սակաւտաւեւ են: Սարարան մէջ լեռնային
սաստիկ ջերմութիւնն ստէպ անդամ ծանր է եւ յաճախ երաշուութիւն կը
սպատճառէ: Իսկ ձմեռն իւր խիստ ու բարկ ցրտովն երկար է, եւ չառ տեղեր
չէ իսկ առողջաբար: Ովբատիս վաղդիսսին ծօնած տաղին մէջ (Տաղ թ,
տող. 1-6) կը ասզէ սապէս. «...Անձրեւներն ամպերէն իջնելով՝ անմշակ
դաշտերուն մէջ միջտ չեն հստիր. կամ թէ մշտատեւ փոթորիկներ կասպից
ծովք անդաբար չեն խոռովիկ. և ոչ իսկ, սիրելի վալզիսս, սառոյցն Հայոց
երկիրներուն մէջ բովանդակ տարւոյ ամիսներն կը կենայ...»: Բայ Սարա-
րանի (ԺԱ. ժդ, 4), «Հայուսանի ամենէն հիւսիսային Նղող Խորդէն(87) և
Կամբիւսնէ զաւաներուն մէջ առատ ձիւն կը տեղայ: ...ինչպէս կը հա-
ւուստեն, շատ անդամ կը պատահի որ ամրողջ կարաւաններ լերանց անձուել-
ներու կամ կիրճերու մէջ ձեան հիւսերու յանկարծ կը բանուին և անոնց տակ
կը թաղուին: Սակայն կ'ըսուի թէ ամէն ճամբրոզներն այս վտանգին յառա-
ջտուս ըլլալով՝ հնտերնին երկայն զաւարաններ կ'առնուն, որպէսօք եթէ
այնպիսի ճախորդութեան հանդիպին, զանոնք ձեան մինչեւ վերին երեսքը
բարձրացնեն՝ թէ չնչելու համար օգ առնելու և թէ իրենցմէ ետքը անցնող-
ներուն իմաց տալու նպատակաւ, որոնք անշուշտ իրենց օգնութեան կը հա-
նին, և զիրենք ճիւնակուտին տակէն հանելով՝ կեռնքերնին կ'աղատեն»:

Զ. Կինդանիվ:

Մողեմի ժամանակաց մէջ կենալանեաց տեսակներն և թիւն արդարեւ
մէծ էր ի Հայուսան: Շունն՝ մարզուն այս ցմիշտ հաւատարիմ ընկերն, հոն
նախաւոր ժամանակներէն կը դանուէք: Աղջային և ասորեսատանհայ սեպա-
զիր արձանապրութիւններէն կ'իմանանք թէ ի հնումն կային՝ ձի, ջորի, ուղու
միասապատ և երկսապատ, եղն, վայրի եղն, ոչխար, խոր: Արիստաքրայ

(85) Սարարան, ԺԱ. ժդ, 4:

(86) Լ. Փլորոս, «Վասն Գործոց Հոռովմայեցուց», Դ. ժ:

(87) Այս անունն իպարչ զաւանին միայն կրնայ պատշաճիւ, որ կողմիսի հայկական
մասն մէջ էր:



Միշտացւոյ (առ Հերոդոտեայ, Ե, 49) ծանօթ էր թէ Հայք «պահարօք ճռի» էին։ Ասդժամառաբայ Բ. ի բանակին սպարապետն միայն Մանասայ թաղաւորութենէն «անհամար արջառ», ողիք և այծիք» ուսոր տարաւ լիսորեատան։ Մարարոն (ԺԱ, ԺԴ, 9) կը զրէր։ «Հայաստան ձիարուծութեան խիստ նպաստաւոր է։ Եւ այս նկատմամբ իւր արօտներն Մարաստանի արօտներուն կը հաւասարին։ Այսովէս որ ծանօթ բան մըն է թէ միմիայն Պարսից թաղաւորաց սպասուն որոշեալ նժոյդներուն մէկ մասն անկէ կու գար, եւ թէ նոյն հանդիր կառավարող սատրապին սրբադն էր՝ որ ամէն տարի մէծի արքային քսան հազար մտրուկ խաւրէր՝ Միհրական տօնախմբութեանց ատեն ի հանդէս գալու համար»։ Եզեկիէլ (ԵԿ, 14) Տիւրոսի վարթամութեան վրայոք խօսելով կ'ըսէ. «Թորդամայ տան մարդիկին քու աօնավաճառներուզ մէջ ձիերու, . . . և ջորիներու առուտուր կ'ընէին»։ Մարարոն իւր ժամանակին համար (ՔԲ, 10-18) Արցախի վրայօք կը զրէ (ԺԱ, ԺԴ, 4) թէ «անկէց ամենէն չատ պատերազմի ձիեր կ'ելլեն»։ Նոյն աշխարհազիրն (ԺԱ, Ղ, 2) Կուր զեռոյն ստորին կողմանց «Ճոխ գաշտադեսինները կինդանեօք լի» պիտէ։

Երբ Յունաց Բիւրքն Ք. ա. 401ին Հայաստանէն կ'անցնէր, հոն իր դանուէր ի միջի այլոց նաեւ այծ եւ հաւեղէն։ Աշխատառէր, հեզ, միանգամայն եւ յամառ անասունն՝ էջն եւս ունէր հոն իւր զոյութիւնը։ Որոց Համար երէոց թիւն կաըի մեծ էր. ցիս, այծեամն, կաքաւ, այլովքն հանդերձ՝ առատօրէն կը դանուէին։ Ասուրնաձիբարազայ Որսայ արձանազրուր հան մէջ (Ա, 18-19) կը կարդանք որ այս թագուորին նափեայ երկիրներուն յերանց վրայ ցանցերով որսորդութիւն կ'ընէր։ Հայ Արշակունիաց ատեն՝ որսն թաղաւորաց եւ աղատորերոյ համար սովորական զրազում մըն էր։ Տիրուլուս բատին բանասակզծն իր երզոց մէջ (Գիրք Գ, Եղիշերզուրիւն Զ, տողք 11-12) Բակքոսը կ'անուանէ, որուն առթիւն կը զրէ. «Հայաստանի վազրերը եւ մասակ առիւծները եւս յաղթահարեց, եւ ամենի զազաններուն կակուզ սրտեր տուաւ»։ Վիրդիիսո (Անդէորդականի, Հովուերզուրիւն Ե, տողք 29-30) կը զրէ. «Դափնիս(88) է որ մեզի Հայաստանի վազրերը Բակքոսի կառքին լծել սովորեցուց»։ Բանք աստին անցողակի որ հաւանականորէն այս վայրի երէներն Հայաստանի հարաւակոզմանքը կը դանուէին։ Բատ Մարարոնի (ԺԶ, ա, 24), իւր ժամանակն Տիգրիսի հովտին՝ այն է Աղձնեաց եւ կորզուաց արեւմտակալոզման մէջ առիւծներ կը դանուէին։ Բատ Փ. Բիւզանդացւոյ (Ե, իզ) Ք. ե. չորրորդ զարուն մէջ Կորզուաց զաւառն առիւծներ, եւ (Ե, իզ) ՄԷծ Ծոփք՝ արջեր եւ ինձներ ունէին։

Է. Տունիկ, Բոյս եւ Բերք։

Ասոնք հին ժամանակներն Հայաստանի մէջ անշան չէին։ Իւրաքանչիւր կիմային համեմատ՝ այլիւայլ էին թէ տունկերն ու բոյսերն, եւ թէ բերքն։

Պարասներու շինուածոց համար վայտեր կը կտրուէին, որոնք ժամանակն երասխայ քոյ, Ախնեաց եւ Գուզարաց մէջ եւ ուրիշ շատ տեղեր կը դանուէին. այս վայտերուն տեսակներն էին՝ սօսի, մուրտ, զերերի, տաւսի, մայր, մամիսի ու հացի։ Բնական անտառներ ունենալէ զատ՝ որոնք բայտ մէր պատմազրաց հին ժամանակներն բազմաթիւ ըլլալու էին, որսալու համար երէոց որիներ պատրաստելու նպատակու կազնիէ եւ ուրիշ ծառերէ

(88) Դափնիս։ Սիկիլիացի հովիք մըն էր, որ բատ առազելին՝ հայր եղած էր հովւերզական բանաստեղծութեան։

եւս արքունիստավ անտառներ տնկելու սովորութիւն կար(89) : Ուրարտուի թագաւորն Խուչաս Բ. (Ք. ա. իր 685-675) իւր Պատմական Արձանագրութեան մէջ (մէր թիւ 38 ԱԱ, 11-12) կ'ըսէ . «Վեց փայտաշէն զիւզ, ծառ եւ այն զիւզից անտառը կանդնեցի» : Թուի թէ ասոնք իշմիածնի մօտերն էին : Ստրաբոն (ԺԶ, ա, 24) կ'ըսէ թէ «Տիգրիսի հովտին մէջ . . . անոյշ խունկեր, նաև համեմի թուփեր կը բուսնին : . . . Նոյն երկրին մէջ կը գտնուին նաեւ առիւծներ, նաւթեր եւ զանգէսեան կոչուած քարն՝ որ օճերը կը փախցնէ» : Այս հովիտն Աղձնեաց եւ մասամբ Կորդուաց նահանդներն էին : Տիրուլլու լատին բանաստեղծն (Ա. Գիրք, Երգոց, Դ. Եղերեգուրիւն, տողք 13-14) շխնօք անուշիւր ճոխ Հայոց կողմանքը կը յիշէ :

Հայաստանի բերոց դալով՝ կը տեսնենք որ հիւսիսոյ արեւմտից կողմէն հանքային աղ, բիւրեղ ու ջերմկաջուրեր կ'ելլէին։ Բայ Ստրարոնի (ԺԱ, ԺՊ, 9), Ապեր նահանգին մէջ «ոսկոյ հանքեր» կային։ Ռշտոնիք, Աղձնիք և Տուրուբերան՝ նաւթի, պղնձոյ, երկաթոյ և կապարի հանքեր ու զղթոր ունէին։ Արցախ նահանգին Կողմէ գաւառին մէջ քարախունկ, Փարտակարանի կողմանքը՝ բամպակ ու գարի, Տուրուբերանի մէջ՝ գազպէն և մեղր, ի Գողթան՝ զինի, Տայոց մէջ՝ թուզ, նուռ, սերկեւիլ, նուչ և աղտոր կը գտնուէին։ Բայ Ստրարոնի (ԺԱ, ԺՊ, 4) Շակաշէնի զաշտին մէջ՝ որ Քրիստու գարու սկիզբը Ռւտի նահանգին մէկ մասն էր՝ ձիթնի, յլլյարաւան նահանգի՝ ներկ որդան կարմիր կ'ելլէին(90)։ Պղուաքարքու (Անտոնիոս, Խթ) Հայաստանը, «քարերեր երկիր» կ'անուանէ։ Ստրարոն (Բ, ա, 14) Շակաշէն և Երասխածոր գաւառներուն մէջ այդեստաններու, թղենեաց, ցորենոյ և մեղրի առատութիւնը կը զովէ։ «Բուսարանական աշխարհագրութեան նիւթերու մէջ ամենամեծ դիտնականք այնպէս կը համարին թէ այդեստանն իրը իւր նախաւոր Հայրենիքը ունեցած է Կողկասու ստհմանները, զՀայատան՝ ուր անոր զեղեցկութիւնն Յունաց Բիւրն զարմացուց, ... Կորդուաց աշխարհը և Կասպից ծովուն հարաւակողմը եղած երկիրները(91)։ Շիբակ գաւառին բարերերութիւնը կը յայտնէ ժողովրդական այն ասացուածն՝ զոր Մ. Ասրենացին (Ա, ԺԲ) մէզի կ'աւանդէ։ «Թէ քո Շարայի որկորն է, մեռ Շիբակաւ ամբարքն չեն»։

(SD) 7. 3. Գալուստյանը, «Տիկուր» Պատմ.», Վիեննա, 1849, հար. Ա. էջ 88-89:

(89) Հ. Յ. Պարբեյլյան, էջ 30: Ստրարոն, մԱ, մԴ, 9:

²⁴⁸ En l'absent. Les origines de l'histoire, p. սպազ., հայ. թ., Մասի Ա. էջ 248.

(91) Fr. Lenormant. Les origines de l'art grec, p. 58: Քանիովուն, Արշակուն, Դ, Ե, Զ: Ritter

De Candolle, Géographie botanique

de, Asien, hing. d. Egl. 319, 434, 480, 520, 551.

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Ազգապրական սահմանի, Ա. Կասպիք : – Բ. Կասկիք կամ Կասկայք : – Գ. Կասիք արեւմտից հարաւոյ վերնակողման : – Դ. Կասիք սառբին կողման արեւմտից հարաւոյ : – Ե. Քաղաքական-ազգապրական սահմանի :

«Պատմութիւն որեւէ ազգի սկզբնաւորութիւնները չ'զիտեր : Իւր տեսքեան հորիզոնին մէջ երկրիս ժողովուրդներն այն տաեն կը ժմնեն, երբ արդէն իրենց սեփական ձևաւորութիւն մ'են ստացած, և զգացած են թէ իրենք՝ զբացի ազգաց նկատմամբ ընդգիրմապատճեր մքն են : Սակայն մինչեւ որ անոնք այս տարինանին հասած ըլլային, դարեր անցած են՝ որոնց շարքը ոչ ոք կրնայ թուել : Ենզուաղիսութիւն նեւս զայզ ընել կարող չէ, սակայն մեզի ազրիւր մը կը բանայ, որ պատմութեան սկզբնաւորութեան կը հասնի : Երբ պատմութիւնն կը սկսի, լեզուն արդէն իւր կերպական կազմութեան նկատմամբ որոշ ձեւ մ'առած է : Ենզուն մէջ նա ի ժողովրդեան նկարագիրն առաջարկաւութեալ է : Ժողովրդոյ սեփական յատկութեան առաջին վկայն՝ և անօր նոխարարմական ժամանակաց մէջ անցուցած կենաց չըջանին ամենահին և միակ վկայագիրն լեզուն է»(92) :

Ճշգիւ այս պայմաններով է որ Հնագոյն ժամանակաց հայագիր ժաղովրդոց բնուկատեղեաց սահմանները՝ նախ լոկ ազգագրական և յետոյ քաղաքական-ազգագրական տեսութեամբք կրնանք որոշել : Լոկ ազգագրական յօրինուածութեան հիմն կ'ընծայէ մեզի կաս բառն, որ «Էրյա» նշանակութեամբ՝ նախաւոր ժամանակաց մէջ Հայ ցեղերուն գերազուն աստուածոյն անունն էր : Ժողովուրդ մը իւր բարոյական և նիւթական ժառանգութեան և ստացուածոց մէջ առաջին տեղին իւր պաշտած աստուածոյ կ'ընծայէ . արդարեւ իրեն սեփական բննչ բան կայ տառել և լուազոյն քան զիս : Եւ երբ անոնց մէկը իրը գերազոյն զիք կը խոստովանի, ո՞չ ասպաքէն նա բովանդակ ազգին ևս՝ նոյն գերազոյն զից անուամբն պէտք է որ ճանչցուի ներքնոց մէջ ևս ներկայացուի արտաքնոց առջեւ : Այսու եղանակաւ է որ լոյս գերազոյն զից անունն նախկին Հայք կոչուած են Կաս-դիք, Կաս-ալք, Կաս-կիք և Կաս-իք : Յայտ է ասա թէ կաս անունը այլեւայլ ցեղեր լոկ և յեղականութեամբ, և կամ բազագրութեամբ ևս յեղականութեամբ գործածած են իրը ցեղերուն ընդհանուր անունն : Այս անունն է որ անոնց բնակավայրաց աշխարհագրական զիրքը ևս անոնց ազգագրական նկարագիրը մեզի ճանչնելու կը նպաստէ :

Ա. Եւ նախ Հայաստանի հիւսիսոյ արեւելակողմը զրաւող Կասպիք ժողովուրդը կը նկատենք, որուն անունն էր Կասպի, «որ «Էրյա-ընող-աստուածոյն-երկրպագուէ» կը նշանակէ : Կասպից ժողովուրդն՝ Կովկասու հիւսիսոյ արեւելից կողմերէն դէպի հարաւ՝ իւր անուանակիր ծովուն արեւմտեան եղերաց վրայ բաւական ընդարձակութեամբ երկիրներ կը դրաւէր : Բայ Երաստութեան առաջարկան զիրքը ևս անոնց ազգագրական նկարագիրը մեզի ճանչնելու կը նպաստէ :

(92) Ernst Curtius, Griechische Geschichte, 2. ամպր., հար. II, էջ 15-16:

(93) Ernst Curtius, ամդ, էջ 42:

Կառագիսս անունը կու տային, որ թուի թէ Կառագից ազգին անունէն յառաջ կու դայ»:

Բ. Անոնց արեւմտակազմը՝ Եւրափնեան Պահառափ Եղերաց վրայ՝ Կողքիսի արեւմտակազմէն և Հիւսիսային ծայրէն մինչեւ Տրապիզոն, և ասկէ դէպէ Հարաւ մինչեւ ձորոխ գետոյն ձախոյ ափանքը և մինչեւ Թերմոսոն գետոյն տփունքը կը բնակէին Կասկի կամ Կասկափ կոչուած ժողովուրդներն։ Ասուրեատոնի թագաւորն Սարգսնի (Ք. ա. 722-705) բանի մարձանագրութիւններն (Տարիքառարիմեն, 9. Գլամի Արձանագրութիմ, 15) յայտ է որ Կասկու Երկրին Ռւրաբառուայ կից էր։ Վերոյիշեաւ Կասկի կամ Կասկափ անունն «Լուսոյ-Երկրպագութ» կը նշանակէ։

Ասուրեատոնեան սևզագիր արձանագրութեանց մէջ տեսնուած այս Հաւաքական անուան գիմաց՝ միւս քանի մազզաց մատենագիրներն մինենոյն ժողովրդեան այլեւայլ մասոնց նկատմամբ այլեւայլ անուանաձեւեր ունին դործածած։ սակայն այս վերջինքն ի նոյն և մի կը յանդին։ այսոքիկ Են՝ Կողքիսացիք, Քողիւրք, Քաղղէացիք, Քաղտիք=Խաղտիք։ Կողքիս անունն սոյնիսկ Կասկի անուան խանգարեալ ձեւն է(94), եւ յունարէն Կէջօւ Կողքիսացիքը ձեւն՝ իւր այս ցեղազրական ու յոդնակի ուղղական ձեւովն Կասկի անուան Հետ նոյն է լեզուարանական տեսութեամբ։ Ազգագրական ծաղման նկատմամբ՝ Կողքիսացիք Երասիսայ վերնազոյն կողմերէն զաղթած ցեղ մըն էին, ինչպէս պիտի որ տեսնենք աստէն ի վայր՝ Մասն Երկրորդ, Պատմ. Հայոց, Նախապատմ. Փամանակի, Գլ. Դ, թ, 5. դ, 2:

Հնադոյն ժամանակց մէջ Կողքիս Կողկասու արեւմտակողմերէն մինչեւ ի Տրապիզոն և ի Երասուուն կը տարածուէր։ Արդարեւ Քոենոփոն Ք. ա. 401 տարւոյն նկատմամբ կը զրէ (Արշաւան, Դ, թ, 22) որ Յունաց Բիւրն «Հասին ծովուն Եղերաց վրայ՝ ի Տրապիզոն, յունական քաղաք մը, բնակեալ, Եւրափնեան Պահառափ վրայ, Սինոպացւոց զաղթականութիւն, Կողքիսացւոց Երկրին մէջ»(95). զարձեալ (Անդ, Ե, դ, 2), «Հասին ի Կերասուուն» քաղաք յունական, ծովու վրայ, Սինոպացւոց զաղթականութիւն, Կողքիսի Երկրին վրայ։ Յիշեալ քաղաքաց վիճակներէն գէպի Հարաւ արեւելից և զէպի յարեւուսու կը բնակէին Խաղիւրք կամ ճշգաղոյնս Քաղիւրք, ըստ Քոենոփոնեայ և ըստ այլոց մատենազրաց(96)։ Քոենոփոն կը պատմէ որ Երբ Յունաց Բիւրն Արածանին անցաւ (և յետոյ Երասիսայ վերնազոյն մասը պիտի որ անցնէր), աւան մը Հասու, որուն զիխաւորն կ'ըսէր զօրապիտաց թէ «զրացի Երկրին Քաղիւրք է» (Արշաւան, Դ, ե, 34)։ Աստէն յունական զօրքն կարի Հաւանականօրէն Տուրուրեանի Տուրածատարափ զաւստին արեւելան մասին մէջ կը դանուէր։ Բառ ակնարկութեան նորին Հեղինակի (Արշաւան, Դ, է, 1-14 և 15), Տայոց Երկրին արեւմտեան սահմանաց կից եղած Երկիրն

(94) Տես J. Oppert, *Inscriptions de Dour-Sarkayan*, էջ 13. Finzi, *Ricerche per lo studio dell'antichità assira*, էջ 345. Eb. Schrader, *Keilinschriften und Geschichtsforschung*, Giessen, 1879, էջ 150-151։ Պատմական սուսպիրին շահենի յոյն եւ լատին մատենազրաց այն խօսիքն թէ Աստուտորի։ Այս թէ անկէ եւս առաջ՝ Կողքիսի մէջ եղիպտական զաղթականուրին կարմատենազրաց կոչմունքն առև է Knobel. *Die Völkertafel der Genesis* էջ 291-292։

(95) Տես Տրապիզոնի Կողքիսացիները նոյնպէս անդ, Դ, թ, 8, 9, 23, 24. Ե, թ, 1-է, թ, 25։

(96) Տես առաջն ի մասնաւորի *Eustathii Commentarii*, մեկն, տողին 767, ի *Geogr. Gr. Min.*, հայ. թ, էջ 350։

Քաղիւրաց էր, որոնց թէ առաջինէն եւ թէ երկրորդէն Քսենոփոն Յունաց Բիւրուն հետ անցած էր: Միշտ նոյն մատենապրին (Դ. է., 15-18) Համեմատ՝ Յունաց Բիւրն Տայոց երկրէն անմիջապէս Քաղիւրաց երկիրը անցնելէն վերջ՝ Հարբասոս (Ճորժի) գետը անցաւ, որ չորս քարընկէց լոյնութիւն ունէր: Առա արեմն Քաղիւրք մասամբ Սովեր զաւառին քոյք էր բնակէին, որ Տայոց սոհմանակից էր յարեւելից խորոյ զրութեան: Խորհրդածութեան արժանի է սո կէտն՝ որ Քաղիւրաց այս մասին վիճակն հիւսիսոց կողմանէ Տրապիզոն-Էսն Կողքիսի կամ Կողքիսացւոց վիճակին կից էր, կամ պէտք էր որ կից բլրար: (Յիշենք ասուն թէ «Քաղիւրք» եւ «Կողքիսացիք» անուններն կասկի կամ կասկաի ընդհանուր անուան տակ էր բաժանակալուին:) Ասոնք էին Քաղիւրք, որ Տրապիզոնի վիճակին Հարբասոյ արեւերակողմը էր դանուէին: Արեւեմտակոզմանքը կր յիշէ Քսենոփոն (Արշաւան, Ե. և. 1) երբ կը զըէ թէ Յոյնք Մասիննեկաց երկիրը անցնելէն վերջ՝ «Հասին ի Քաղիւրք: Սորա սուկաւ են թուով, եւ Մասիննեկաց իշխանութեան տակ են: Անոնց մեծ մասն մետաղիքներն երկաթ հանելէ կ'ապրին»: Ինչպէս յայտնի է, Քսենոփոնի ժամանակ Քաղիւրք կամ Խաղողիք իրը երկու խումբք մեղի էր ներկայանան, որոնց միոյն եւ միւսոյն մէջ բաւական մեծ անջրօքտ էր տեսնուի: Սակայն մեր ժամանակիցներն զթաղտիս իրը մէկ խումբ ժողովրդոյ զիտեն եւ անոնց բնակուցյրին նկատմամբ՝ Կարնոյ եւ Սովերայ զաւառաց հիւսիսակողմը մատնանի: Կ'ընեն: Եւ այս չէ ինչ զարմանալի, վասնդի հոս եւս Քաղիւրք պէտք էր որ զանուէին:

Հեկոտէսի (Ք. ա. 549-486) բանից Համեմատ՝ «Քաղիւրաց Հարաւաւկողմը Արմենք սոհմանակից են»: Ահաւասիկ աշխարհադրտկան յայտնի փաստեր, որոնցմատ էր սասւզուի որ Քաղիւրք=Խաղողիք հին ժամանակներէն Հայաստանի կից եւ անոր արեւեմտից հիւսիսակողմը էր բնակէին: Հանք աստէն թէ Քաղիւրէն կամ Քաղիւրի «Քաղիւրք» անուանաձևներն կասպի=կասպք անուան հետ անձուկ յոյժ աղքեռ ունին, մանաւանդ թէ ասոր հետ նոյն են, եւ «Լոյս-ընող-աստվածոյն-երկրպագուե» էր նշանակեն: Հեկատէսուի եւ Քսենոփոնի վկայութեաններն արդարեւ մեծ նշանակութիւն ունին, այնու որ «Քաղիւրք» անունն «Կասկիք» անուան մասամբ եղանակաւորեալ մէկ ձևն ըլլալով, կասկաց կամ Քաղիւրաց ժողովրդեան՝ Նաիրեայ Ժողովրդոց հետ ունեցած անձուկ արենակցութիւնն թէ այն անուան ստուգարանութեանն եւ թէ նոյն ժողովրդեան Նաիրեան երկրաց սոհմանակցութեանն երեւան կ'ելլիչ(97): Զէ անմասն ի շահնեկանութեանէ զիտել թէ Համերոսի մէջ յիշուած (Խիական, Բ., 857) քաղաքն մանաւանդ թէ երկիրն «Աղիւրէ, ուսկից արծաթ կ'ելլիչ» նոյնիսկ Քաղիւրաց (Կասկեաց) երկիրն էր, եւ թերեւա անոր արեւեմտեան մասն: Աղիւրէ անուան մէջ Քիրն ինկած ըլլալով, տուաջին վանկին հնչիւնն կակլացերէ: Երբ Հոմերոս (Խիական, Բ., 856-857) կ'երդէ: «Ողիսո եւ քաջն նախատրոսի Աղիւրէն եկու Աղիւրնացի գօրաց կ'առաջնորդեն, աշխարհք հեռաւուրք՝ ուսկից արծաթ կ'ելլիչ», Ալիգոնացւոց երկրաւ պէտք է իմանալ ասորիստանեան արծանապրութեանց Ալզի, մեր ազգային արծանապրութեանց Ալզինի, Եւ յոյն ու լատին մատենապրաց Ակիլիսենէ երկիրը, որ է եկեղեց զաւառ, մօտ յԱղիւրէ, որուն զիրքն Թերմոսոն դեմոյն Քաղիւրաց երկիրն պէտք էր որ բլրար, և Ալզինի երկիրն՝ ժամանակ մը

(97) Խօֆիւղեայ խօսքն (Պրոմէթեոս, 714. եւ Եօթաներին, 727) թէ Քաղիւրք ծագմամբ Ակիւրացի էին, պատմական ստուգուրին շունի:

Աղիւրէի մասն եղած ըլլալու էր(98)։ Առոյզ է որ մէջին ժամանակաց մէջ Քաղիւրաց մաս մը՝ անջոտեալ յարեւելեան Քաղիւրաց, Թերմոտոն զետոյն աջակողմը կը տեսնուէր։ Սակայն պատմական վկայութիւններէ զիտենք թէ «Թերմոտոն դեռոյն մօտը նախ Քաղիւրաց ազդն բնակեցաւ»(99). այնպէս որ այս ժողովրեան գէսլ յարեւմուս ձգեալ այն մասն՝ նախաւոր ժամանակներէն հոն հաստատուած էր, եւ միւս մասերն առանց ընդհատութեան եւ խոռնման մինչեւ Կողքիս պէտք էր որ երկայնէին։ Անշուշտ այն անջատման պատճառն Ք. ա. ի. գարուն առաջին կիսոյն մէջ կիմմերացւոց արշաւոնն եղած էր, որով Մոսիննէկք՝ նախկին Մոսոքայ բնակչաց մէկ մասն, Կապագովիկոյ հիւսիսի արեւելակողմը, եւ Տիրարենացիք՝ նախկին Թորէլայ բնակչքն, Կոսպագովիկոյ հարաւոյ կողմանքը թողլով՝ Թերմոտոնի եւ Ճորոխի Քաղիւրաց մէջտեղը հաստատուած էին(100)։ Քաղիւրք Փոքր Ասիոյ մէջ զաղթականաթիւն մ'եւս ունէին(101)։

Այժմ առանձինն Պոնտոսի Քաղղէացւոց եւ Քաղղէաց վրայ խօսինք։ Առեփանոս Բիւզանզացի Դիկէարքոս պատմչի (Ք. ա. չորրորդ դար) խօսքը յուսած րերելով կը զրէ. «...Կողքիսի մօտ եղած ժողովութզն եւս Քաղղէացիք կը կոչուի։ Սոփոկլէս ի Թմրկահարսն կ'ըսէ. Կողքիսացին եւ Քաղղէացին եւ Ասորւց ազգն»(102)։ Դիկէարքոսէն յիշուած այն Քաղղէացիքն՝ նոյն խոկ Քսենոփոնէն յիշուած Տայոց սահմանակից Քաղիւրեներն եւ Տրապիզոնի միհամկին Կողքիսացիքն, եւ մեր մատենապրաց Խաղտիքն պէտք էր որ ըլլային։ Գարձեալ ըստ նոյն մատենապրի, «Քաղղիս Հայաստանի մէկ երկիրն է։ Մենիսպատո երկուց Պոնտոսից մէջ շուրջանակի նաւարկութեան դործոյն մէջ գրելով կ'ըսէ. ...Պոնտոսի թագուորութիւնն մինչեւ այս բարբարոսաց երկիրը կը հասնի՛, եւ Տիրարենէ եւ Քաղղիէ և Սաննիկէ»(103)։ Այս երկրին մէջ բնակողներն Քաղղիք կը կոչուին, վասնզի տիրող սովորութիւնն այսպիսի ինչ է։ Պլինիոս (Զ, դ, 4) այս Քաղղիքը «Արմենոպաղիւրք» կտու. ասոնք՝ առանց իրիք երկմութեան՝ Ճորոխ գետոյն ճախակողմը եւ աջակողմը կը բնակէին եւ արեւմտեան մատենապրաց շատերէն Քաղիւրք կը կոչուին.

(98) Տես Ստրաբոն, ԺԲ, գ. 20-22, որ Ալիքանացիները Քաղիւրաց հետ նոյն կը դնէ։ Ակրպիլիոս, Մշակականք, Ա, 58։ Տես եւ Eustathii Commentarii, մեկն. տողին 767, որպէս առանք ի վեր։ Ամերիան, Մարկեն, ԽԲ, ք. 21։ Տես եւ Deimling, Die Legeger, Leipzig, 1862, էջ 41-43։ Երեւ Ապրդողորոս (առ Ստրաբ., ԺԲ, գ. 24) կը գրէր քէ Հոմերոս Հայիս գետեանդին եղած ժողովուրդներէն եւ ոչ մին կը նանչնոր, իւր նոխութիւնն ամելյարութեամբ նոյնացնալ էքր։

(99) Տես Anonymi periplus Ponti Euxenii, յօդ. 31, ի Geogr. Gr. Min., Խոր. Ա, էջ 409։ Տես եւ Eustathii Commentarii, մեկն. տողին 707։

(100) Ըստ Պամպինայ Մելայ (Ա, ծր, տող 69) եւ այլոց, «Տիրարենացիք Քաղիւրաց սահմանակից են»։

(101) Տես Հերոդոտոս, Ա, 28։

(102) Առորոց տզզու՝ առանք Խաղտիքովիոյ Սախտակ-Ասորիքն կիմացուին։ Սովորիք. Ք. ա. 493-495։

(103) Տես Մեմիպասի Խալքը, 2, ու Մարկիանու Հերակլիացւոյ, ի Geogr. Gr. Min., Խոր. Ա, էջ 572։ Տես եւ Eustathii Commentarii, մեկն. տողին 767, ի Geogr. Gr. Min., Խոր. Ա, էջ 350։ Տես Ստրաբոն, ԺԲ, գ. 29։ Եւ Գեորգ. Ալիկիլ., ԺԲ, 28 եւ հետեւ, եւ Ակիւզաք Կարիւ անհացի Շուրք. Նուուրկ., Խալքը, 88, ի Geogr. Gr. Min., Խոր. Ա, էջ 65. Եւ Ապրդողն Հոռո. Արդանուա., թ. 1000 եւ հետեւ. Որիէոս, Արդանուա., տող 739. Ակիէն., Descriptio orbis, տող 956. Ritter, թ. 727։

դորոնք Պղուսարքոս (Լուկուլլոս, ԺԴ, ԺԹ) Քաղղէացիք կը ձանջնայ և մերազնեայ մատենաղիբք Ապազտիք կ'անուաննն : Կոստանդիանոս Միբանածին (Յաղազ Նահանգաց, զիբք Ա.) կը դրէ . «Ութերորդ Նահանգ՝» որ կոչի Քաղ- դիս : Քաղղիս կոչուած Նահանգն և Տրավիդոն կոչուած զլխաւոր քաղտքին յունաց գաղթականութիւնք են, զոր օրինակ Քունոփոն իւր Արշաւան Կիւ- րոսի զրքին մէջ կ'աւանդէ : Յայնկոյս և ցամաքամիջի կողմանքն՝ Փոքր Հա- յոց ոկրքաւորութիւնք են. նոյն խոկ անուններն զայտ կը հաստատեն . այ- սիւնքն կեզտղինէ, Անուակերացիք⁽¹⁰⁴⁾ և Գեղաննն...» : Ասուէն Քաղղիս Տրա- պիգոնէն մինչև Փոքր Հայք երկայնած կը տեսնենք, որ նախաւոր գրութեան կարի համաձայն է : Արդարեւ Ստրաբոն (ԺԲ, դ, 28) կ'ըսէ . «Փառնակիոյ և Տրավիդոնի դաւաններուն վերեւը Տիբրաբենացիք և Քաղղէացիք կը բնակին . սրոնք մինչև Փոքր Հայք կը ձգին» : Վճռական են Ստրաբոնի խօսքերը (ԺԲ, դ, 19, 20) . «Որք զարդիս Քաղղէացիք կը կոչուին՝ ի հնումն Քաղիւրք կը կոչուէին» : Պատճառն յայտնի է . վասնդի՝ բնական և կամ ժամանակագրո- կան կարգաւ տողելով, Կասկիք կամ Կասկայք, Քաղիւրք, Քաղցիք=Ապազտիք և Քաղցէացիք անուններն միեւնոյն ժողովրդեան անուններն էին . բա- տլիւալլ ցեղից միեւնոյն ժողովրդոյ՝ անուանց մէջ քանի մը տորերաց հրե- շիւնքն կը տարբերէին և մասամբ անուններն եւս : Այս տարբերութեան զոր- ծակից եղած են նաև ժամանակաց յեղաշրջութիւնք և մատենազիրք եւս : Այս վերջիններէն սմանք թէ Պոնտոսի մէջ եղած ժողովրդոց և թէ Կորդուաց մէջ զործածուած Քա՛ղի անունն՝ իրենց աւելի ծանօթ Բարեկոնի ժողո- վրդեան Քաղդէի (=Քաղցէացիք) անուան հետ նոյն սեպելով, բայ այնօ- ւու գրած էն⁽¹⁰⁵⁾ : Այս նկատմամբ ծանրակշիռ են բանք Եւստաթեայ՝ որ կ'ըսէ . «Քաղցիս մինչև Պոնտոսի թագուորութիւնն Հայաստանի մէկ եր- կիրն է : Տիբրած ասխարտիւն մըն է՝ որ հոն Եզոզ ժողովուրդներն երկու վանկոյ Քա՛ղիք (=Քաղցիք) կը կաշուին, ոչ թէ Քաղցէի (=Քաղցէացիք)» : Դիկէարքոսէն և Մենիպպոսէն յիշուած Քա՛ղիք անունն Քունոփոնէն և յայ- լոց զործածուած Քաղդէի անուանածեւը կ'ուողզէ : Իսկ Քա՛ղի=Քաղցիք ձեւն՝ մեր ազգային սեպագիր արձանազրութեանց մէջ տեսնուած նախր- իսայ-Արքարատի ժողովրդոց սեփական ազգայրական անունն էր, որ կրօնա- կանէն յառաջ կու զար : Կասկիք եւ Կողքացիք էին արդարեւ ժամանակաց հայոցից ցեղք, որոնք դէպի հիւսիս արեւմտից և կամ դէպի հիւսիս արեւե- լից տարածեալ սփուելով էին : Արքարատայ թագուորներն եւ նոյնիսկ Արտա- շէսեան և Արշակունեաց Հարաստութիւնք այս Քաղցիքը իրենց արքունական զաւագանին տակ ազգային միութեան բերելու պատեհ առիթ եւ ժամանակի շնու- ռենեցած : Այլ եւ յրնթաց զարուց անոնց յեղուն, բարքն ու կրօնական սովո- րութիւնքն մէծապէս փոխուելով՝ իրենց րուն ազդին զլխաւոր մարմնէն զը- րեթէ օտարացած են : Սակայն խնդրոյն զլխաւոր կէտն միշտ յապահովի է, թէ Կողքիսացոց, Կասկեաց, Քաղիւրաց, Պոնտոսի Քաղցէացոց և Քաղ- ցէաց=Ապազտեաց ժողովուրդներն կամ ցեղերն Լուսոյ զից պաշտօն կը ժա- տուցանէին, զանի իրենց վերազոյն զիքը կը ձանջնային, եւ ասոր անուամբն իրենց ցեղաշրական յորջործումը յօրինած էին այլափոխ ձեւերով, հանգոյս Կասկիք, Կասկեաց և Կասկեաց (=Քաղցէաց) ժողովրդոց :

Գ. Կասկեաց երկիրներէն՝ հնագոյն Հայաստանի արեւմտից Հարաւոյ վե-

(104) Խմ. Սաքե զաւառ:

(105) A.-H. Sayce, Records of the Past, n. s. hump. II, էջ 166, ծանօթ. 1:

բազոյն կոզմանքը իջնելով, կը տեսնենք որ Մովաց և Տուրուբերանի մէջ Անտիոքուրոս(106) լմոնաշղթայն Ասուրնաձիրարադ Ասորեստանի (Ք. ա. 885-860) թագաւորէն (Տարեգրուրինի, Ա. 104-106. Բ. 16) Կասիարի կոչուածէ : Յիշեալ թագաւորը Ասուրնատայ աղքերականց տեղը իւր արձանը կանդնելէն Լուքը՝ դէսի նոյն լեռը զնացած է պատերազմաւ : Կասիարի անունն Կասի և արի բառերէն բազմադրալ է, և Երկրորդն սեմական-երրայտկան հար կամ չին երաներէնի հարա «լեռ» բառերուն աղաւաղեալն է : Ուստի լեռան անունն «Կասիաց-լեռ» կը նշանակէր : Կասի անուան մէջ ի զիրն ուրարտեան լեզուին Հզակի սեմականի մէկ վերջադիր յօդն էր . իրը բազմադակիչ յոդնակի ուզգական դորձածուելով՝ Կասի «Լոյս-Աստուածոյն-Երկրապազում» կը նշանակէ : Ուրեմն՝ Հայաստանի արեւմտակողման միջն վայրաց մէջ եւս զից հաւատացեալք կային, որոնք Կասազից եւ Կասկաց կամ Կասկայից աղդէն էին :

Գ. Արածանուոյ հովիտը թողոյն՝ իրը դէսի հարաւ կ'իջնենք . կը տեսնենք որ Մասիոն լեռն Ասուրնաձիրարադ (Տարեգրուրինի, Բ. 94, 95, 96. Գ. 109 եւն.) և Սալմանասար Բ. (Նիմրուտայ կորողն, 52) թագաւորներէն Կասիարի կը կոչուի : Կը հետեւ որ Կասի՝ «Լոյս-Աստուածոյն-Երկրապազում» Անտիոքուրոս զատ՝ Մասիոն լեռան վրայ եւս կը բնակէին : Ուրեմն այս Երկու լեռանց մէջնեղը բնակող ժողովուրդներն եւս Կասի էին կամ ոգտաք կը որ րիշտին :

Ե. Աղդադրականի տեսութեամբ նկարելի այս մէր սահմանադրութիւնն միայն Հայաստանի շուրջանակի ծայրերը որոնելով ամրողջութին չ'կատար-էիր : Ուստի կը ստիպափնք բռն Երկրին մէջները հետազոտել՝ տեսնելու համար թէ հոն եւս Լոյս աստուածը պաշտոզ ժողովուրդներ կայի՞ն թէ ոչ : Այս հետազոտութիւնն կարի հաճոյ արդիւնքներ մեզի կը հայթայթէ : Բիանո(107) միհակին մէջ նասող միհնապես թագաւորք՝ զիրնեք և նոյն միհակին բնա-կիցները Քազզիս (Ասարիս) գերազոյն աստուածոյն Երկրապազուները կը կո-չեն, անոր մէհնաներ կը շինեն, զոհներ կը սահմանեն և բնծաներ կը նուի-րին(108) : Քազզիս յատուել անուան սկզբնական ձեւն էր Կասիիս, որ «յու-աստու» կը նշանակէ : Բազազընալ բառիս Երկրորդ մասն՝ ուրարտեան դու՝ «ատը» բային բնդունելութիւն ներկայն է . բառ մը՝ որ սանսկրիտ և հին ե-րաներէնի դա, բատիներէնի դու բառերուն հետ միւեւնոյն նշանակութիւն ունի(109) : Մինչդեռ ցարդ մէր հետազոտութիւններն մեզի «Լոյս-Ընող» և «Լոյս» աստուած մը պաշտոներ յայտնեցին, զարդիս «Լոյսաստու» աստուա-ծոյ մը Երկրապազուներ մեզի կը ներկայացնեն : Փութանք բանել թէ պաշտուած աստուածն նոյն է . և Եթէ՝ բարից նշանակութիւններ դատելով՝ անոր զըլ-խաւուր սեփականութեան վրայ տարրերութիւն մը կը յայտնուի, այս տար-րերութիւնն աւելի հարեւանցի է քան թէ Հիմնական : Միեւնոյն աղդին քանի մը ցեղերուն մէջ՝ հայրենական աւանդութեան կամ անոնց մասուրական

(106) Տես Ասորարոն, ԺԱ, մք. 4. մդ. 2, 5:

(107) Բզմունեաց ծովուն արեւելից հարաւակողմը՝ Տոսայ զաւառն :

(108) Տես մեր հուաքանակին մէջ ի միջի այլոց՝ թիւ 42-42*, տող 1-32, 2-4 - 34-36 եւայլն . թիւ 19. Գ. 2-3. Գ. 25-28 եւայլն . թիւ 30, տող 8-9 եւայլն . թիւ 19. Ե. 16, 78. թիւ 38 ԱԱ. տող 21-22 եւայլն :

(109) Խազութիւն եւ Մինուսա Ա. Աւրարտուայ թագաւորաց 1 Պատմական Արձա-նադրութեան մէջ (մեր թիւ 2-2*, տող 12-12, 16-17, 22-23) կը տեսնենք որ Խոլդիս (Քաղ-դիս) անուն Ալդիս (Ազդիս) ձեւոյն փոխուեր է : Ուստի հնչման Կակրաւեան համար՝ անկը տառչին ձեւոյն եւ հազարայինն ինկած է :

Հանդամանաց եւ կամ քրծական դասուց վարդապետութեանց համաձայն՝ մի եւ միակ կամ «Լոյյո» իւր դէմքը անփոփոխ պահեր, եւ շատ մը ցեղերու մէջ ալ վերադիրներով զարդարեն էր: Որովհետեւ Բիանա նասող թագաւորներն ի սկզբան Աւրարտու վորք վիճակի մէջ կը բնակեին, յայտ է թէ իրենց ալ ու այն վիճակի բնակեներն եւս Քաղցին («Կառչիս, Խալչիս») զիքը իրենց գնարագոյն աստուածը կը զաւոնէին: Իսկ Աւրարտու վիճակն կարնոյ զաւառն էր՝ հաւանականօրէն քիչ մաւելի բնդարձակութեամբ: Այսու օրինակաւ՝ եթէ Հայաստանի ներքին կողմանքն մէղի Բիանա եւ Աւրարտու վիճակաց ըընակիները Քաղցիսպաշտ կը ցուցնէն, ուրիշ բազմաթիւ վիճակներ եւս մեր առջև կ'ելլին իրը Խալչի «Քաղցիք=Լուսատու-աստուածոյն-երկրպագութ»: Իրացը նութիւնը ճշդիւ իմանալ Հարկ ըլլալով, կը պարտինք աստէն հանդէս ընել այն ամէն տեղեաց, որոնց բնակեներն Քաղցիք կ'անուանին՝ նախ Արդգիտիս Ա., (Ք. ա. իրը 780-730) եւ յետոյ իւր որդին Շարիդուրիս Բ. (Ք. ա. իրը 755-730) Թագաւորներէն: Առաջնոյն Շեն Արձանագրութեան մէջ (մեր թիւ 19, Ա., 6-12, 16) կը կարդանք որ Արդիտսիս Ա. Դիա՛ռուց-որդւոյն վիճակը (Տարօն) եւ Բղնունեաց ծովուն արեւմտակողմը Բիանու (Բղնունիք) վիճակը, դարձեալ՝ Հայաստանի Հիւսիսոյ արեւելակողմանքը Զարախնեւուահայց (Զաւատօք), Բարանիս (Արցախու Միւս Հարանդ) Երկիրները եւ ասոնց չըջակայքը եղող ուրիշ տեղուանքը, եւ յետոյ Կարնոյ զաւառին մէջ Արքուսացոց վիճակը նուաճած ըլլալով, ասոնց ամենուն բնակչաց համար կ'ըսէ: «Այդ Քաղցիաց քաղաքաց-վիճակները, աւանաց եւ գիւղից վիճակները մէկ տարուան մէջ ստացայ»: Ազա ուրեմն ստուգիւ այդքան վիճակաց բնակիչներն Լուսատու-աստուածոյն-երկրպագութն էին եւ Քաղցիք կը կոչւէին: Նոյն Թագաւորն կ'աւանդէ եւս (Անդ, մէր թիւ 19, Ա., 17-33. Բ., 3) թէ ինքն Գեղամայ ծովուն Հիւսիսոյ արեւմտակողմը՝ Արփիանեայ-որդւոյն (Գարեղեանք), Քուտուրդանիս (Արագածոտն), Ետի՛ունիս (Գեղամայ ծովուն արեւմտակողմը) վիճակները եւ ասոնց չըջակայքը, դարձեալ Հուլուկու (Զուղայ Գողթան), Քուտուրդանիս (Արփաւուսն), Ետի՛ունիս (Գեղամայ ծովուն արեւմտակողմը) վիճակները եւ ասոնց բոլորտիքը նուաճած էր: Որովհետեւ մէջ անուանէ: Նոյն թագաւորն (Անդ, մէր թիւ 19, Գ., 5-13, 34-40, 44-45) Մահսս Երկրին թագաւորութիւնը (Մասեաց արեւմտակողմէն դէսի Հարա արեւելից), Կուլասիս (Կուլշանովիս ի Վասպուրական), Բարանիս (Պասպարունիք ի Վասպուրական), Բուստուս (Բուժունիք ի Վասպուրական), Արքանու (Արքասովիս ի Մոկս) վիճակները, Բարուատացոց Երկիրը (Զարեւան), Կապուտան ծովուն յարեւմուս Հիւսիսոյ արեւմտից) եւ Բարսուացոց վիճակը (Նոյն ծովուն հարաւոյ արեւելակողմը) նուաճած ըլլալով, անոնց բնակիչները ամրոցջովին Քաղցիք անուամբ կը յորջորջէ: Այս անունը կուտայ (մէր թիւ 19, Գ., 47-58. Դ., 10, 18, 36, 40) Իյանիս (Աղաւիս ի Վասպուրական), Երկի՛ունիս (Երնջակ ի Սիւնիս) եւ Աղանիս (Հաւանականօրէն Առուենից-Զոր ի Մոկս) վիճակներուն ծովովրդոց եւս: Միւենոյն Քաղցիք անուամբն է որ կը կոչուին անդէն (թիւ 19, Դ., 55-56, 65. Ե., 5, 10) Հուղիսիս (Գուկան ի Վասպուրական), Մւախնիս (Ուշնի քաղաք յարեւմուս Հարաւոյ արեւմտից Վասպուտան ծովուն), եւ Ուրմիս (Որմի յարեւմուս ծովուն այնորիկ) վիճակաց բնակիչներն: Վերջապէս՝ Քաղցիք կը կոչուին (ի թիւ 19, Է., 2-13, 31) Տուարացոց վիճակին (Տուարածատափ ի Տուրուրերան) եւ Գուրքու Երկրին (Հաւանականօրէն Տիգրիսի արեւմտեան ճիւղոյն ձախակողմէն դէս յարեւելու եւ ի Հիւսիս) բնակիչներն, թողլով միւս մանր տեղերն ու քաղաքները:

Կը տեսնենք որ Քսենոփոն (Կիւրսի Խրատ, Գ., ա-դ) Կորդուաց զոնէ

Հիւսիսային սահմաններուն մէջ ընկալող ժողովուրդը «Քաղղէ Կացիք» կ'անւ-
ւանէ: Դարձեալ Քսենոփոն (Արշաւան, Գ, գ, 3-4) Կորդուաց Հիւսիսոյ սահ-
մաններէն անդին ծխաւոր և հւետեւակ զինուորներ տեսած էր, որոնց համար
կ'ըսէ թէ «Սոքա ... ազգօք՝ Սրծենք, Մարդոնք և Քաղղէ Կացիք էին: Կ'ըս-
էր թէ Քաղղէ Կացիք աղօստ էին և քաջ պատերազմողք»(110): Այս վերջինքս
անտարակոյս Կորդուաց ժողովուրդէն պէտք էր որ ըլլային: Աքեմենիանց պէ-
տութեան ժամանակ՝ յորում եղաւ Քսենոփոնիայ պատմած արշաւանն (Պ.
ա. 401), Կորդուացիք Հայաստանի հարաւակողման մէջ իրենց ազատո-
թիւնը պահած էին: Տարակոյս չկայ որ Քսենոփոն այն Կորդուացիները Քող-
գիք կոչելու տեղ, Բարելաստանի Քաղղէ Կացւոց անուան ծեւը կու տայ անոնց
Այս սառցը կ'երեւիք՝ թէ Քսենոփոն Կորճէից մէջ միւնոյն նահանգին
այլեւայլ մանր ցեղերէն մերթ զիրենք Կարդուքը և մերթ «Քաղղէ Կացիք»
(իմա՞ Քաղղիք): Կոչէլ բած էր, թէպէտ այս մանր ցեղերին՝ սառանց իրեւ բառ-
ցառութեան, Քաղղիսապատշատ՝ ուստի և Քաղղիք էին: «Կորդուացիք» անուան
անտարակոյս ասորեստաննայ «քուրազու» պատերազմող, զիւցազն բառէն
յառաջ եկած է. ուստի պարզապէս վերազիք մը պէտք էր ըլլար՝ Կորդուաց
տչխարհին բնակչաց յասուկ. վերազիք մը, որուն ծագումն Ասորեստան-
եաց պէտութեան սկիզբները երեւան եկուծ պէտք է որ ըլլայ: Իսկ Քաղղիք
Քաղղէ Կացիք) յոր Ծորջութեան խոր հնութեան մէջ ծաղած ըլլալով, ցեղազրա-
կան որպիսութիւն միայն կրնայ ցոյց տալ, որ վերազոյն զիք Քաղղիք պաշ-
տելէն կու զար. պաշտօն և որպիսութիւն, որոնք նաիրի-Ռւրարառու աշ-
խարհին ամէն ժողովրդոց՝ ուստի և Քուրազուաց՝ Հաւասար էին:

ՅՈՎԱԿԻՓ ՎՐԴ. ՍԱՆՏԱԼՃԵԱՆ

(GWP-3)

(110) Զատեմ՝ Քսենօփոնիայ (Ալբանիա, և. և. 17 և է. թ. 25) յիշած եկեղեցին
բացցեց հետ նոյն պետք է համարել: